



Ա. ՏԱՐԻ

ԹԻՒ 9

ՄԱՐՏ 1927

ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԸՆԵԼ

Նախորդ խմբագրականով ցոյց տուինք թէ ընկերային հիւանդութիւնները — թոքախտ, վեներական ախտեր, ալքոլամուրութիւն — իրական աղէտ մը կը կազմեն գաղութներու մէջ ցրուած Հայութեան համար:

Այս առթիւ թելաղբեցինք յատուկ ընկերակցութեան մը կազմութիւնը և յոյս յայտնեցինք որ մամուլը, միութիւնները և սրտցաւ անհատներ չպիտի զլանան իրենց բարոյական և մանաւանդ նիւթական լայն օժանդակութիւնը: Փարիզի Բժշկական Միութիւնը արդէն իսկ որոշ աշխատանքի ձեռնարկած է այդ ուղղութեամբ:

Նմանօրինակ ձեռնարկ մը, չօշափելի և գոհացուցիչ արդիւնք մը տալու համար նիւթական շատ մեծ զրհութիւններ կը պահանջէ: Հետեւարար անհրաժեշտ է նախ և առաջ-գործը դնել նիւթական զօրաւոր և տեւական հիմքու վրայ:

Այս մասին է որ կ'ուզենք կարգ մը թելաղբութիւններ ընել:

Ընկերային հիւանդութիւններու դէմ պայքարը կ'ենթադրէ գործունէութեան երկու զուգընթաց ուղղութիւն. ժողովուրդին քծշկական և առողջապահական դաստիարակութիւնը, բերանացի, դրաւոր և գործնական փրօփականտով, պաշտպանուելու համար այդ հիւանդութիւններուն դէմ և հիւանդներուն դարմանումը:

Փրօփականտի գործը կաքելի է տանիլ բաղդատաբար նիւթական համեստ միջոցներով:

Վեներական ախտերով տառապողներու դարմանումը դժուարութիւն մը չի ներկայացներ: Ըսել կ'ուզնք թէ հիւանդները նիւթապէս բեռ չեն ըլլար ընկերակցութեան վրայ, որովհետեւ ընդհանրապէս ի վիճակի են իրենց աշխատութիւնը շարունակելու և անձնական միջոցներով դարմանուելու: Հակառակ պարագային կրնան ձրի դարմանուի պետական հիւանդանոցներու և յատուկ բուժաբաններու մէջ հոն ուր կան, ինչպէս ֆրանսայի մէջ:

Դժբախտաբար այդ պատեհութիւնները չկան թաքախտաւորներուն համար:

Աղէտի մասին որոշ գաղափար մը կազմելու համար, անհրաժեշտ է յիշել քանի մը թուանշաններ:

Ֆրանսայի մէջ 1000 հոգիի վրայ ամէն տարի 10-20 հոգի (տեղին համեմատ). կը հիւանդանան. անոնցմէ 2-5ը կը մեռնին: Փարիզը թոքախտին ամենէն մեծ վառարաններէն մէկն է: Առնուազն նոյն համեմատութիւնը պէտք է ընդունիլ հայ թոքախտաւորներուն համար. ինչ որ մօտաւոր գաղափար մը կուտայ այդ աղէտին ահաւորութեան մասին, մանաւանդ եթէ նկատի ունենանք որ զոհերը մեծ մասով երիտասարդներ և մանուկներ են:

Կոկծալի է այդ դժբախտներուն վիճակը: Ինչպէս ըսինք, թոքախտաւորներուն առջև գրեթէ ամէն դուռ փակէուած է: Անոնք ոչ միայն պէտք չէ աշխատին իրենց հիւանդութեան ընթացքը չծանրացնելու համար, այլև պէտք է ունենան առնուազն 7-10,000 ֆրանքի խնայողութիւն մը՝ դարմանուելու և բուժուելու յոյսը ունենալու համար: Այլապէս, յամրաբար բայց անողորմաբար պիտի հիւծին ու մեռնին, յաճախ վարակելէ ետք իրենց շուրջինները, մասնաւորաբար մանուկները: Կը հետեւ թէ գոնէ երիտասարդներու և թոքախտի ենթակայ մանուկներու դարմանումը ծրագրուած ընկերակցութեան ամենէն դժուար և նիւթապէս ամենէն ծանր գործը պիտի ըլլայ:

Արդ, ո՞ւրկէ պիտի կրնայ ստանալ ան, հարկ եղած նիւթական լայն միջոցները:

Հայաստանի կառավարութենէն: Ան հազիւ կը հասնի իր ներքին հոգերուն և նոյնիսկ գաղութներէն դրամ կը սպասի:

Կարմիր Խաչերէն, Բարեգործականէն, և նպաստա-

բաշի զանտղան մարմիններէ՞ն։ Անոնք այ որոշ կանոնագրութիւններով կաշխանդուած, իրենց հասոյթները կը յատկացնեն որոշ նպատակներու։ Բայց անշուշտ անոնց վարչութիւնները կընան քիչ մը լայն խորհերով կարեւոր օժանդակութիւն մը ընծայել։ Անցողակի ընենք որ գտղութներու կարմիր Խաչերու մասնաճիւղերը կրնոն Հայոստանի կարմիր Խաչի կեղրոնական վարչութեան թելադրել որ իրենց հասոյթին առնուազն կէսը վերապահուի տեղական պահանջներու։

Սպասե՞նք որ բարերարներ սանաթօրիոմ հիմնեն այս կամ այն դադութին մէջ։ Մանօթ մարդատէր Թրաֆթ Պօնար տարիններէ ի վեր ի զուր դուռներ կը զարնէ, այդպիսի ծրագիր մը իրականացնելու համար։

Դիմե՞նք արդեօք, ինչպէս կը թելադրէր բարեկամ մը, Թօքփէլէրեան հաստատութեան, ինդրերով մեր ցաւին ոչ դարձան տաճիլ, ինչպէս նա այդ ըրաւ պատերազմի ատեն Ֆրանսայի և ուրիշ երկիրներու մէջ։

Ըսենք անմիջապէս որ, մեր կարծիքով, յոյս դնել միայն արտինչ կամ այնինչ միութեան, անհատին կամ բարերարին վրայ, կը նշանակէ առաջադրուած գործը կանխաւ ձախողութեան դատապարտել։

Ահա թէ ինչու կը խորհինք թէ ընկերային հիւանդութիւններու և մասնաւորապէս թոքախորի դէմ պայքարը և պաշտպանութեան գործը նիւթական հաստատ հիմերու վրայ դներու համար, աներածեցու և նախ և առաջ նիւրական ազակցութիւնը ապահովել անոնց որոնք ուղղակի շահագրգուած են այդ պայքարով, այսինքն անոնք որոնք ամենէն աւելի ենթակայ են այդ հիւանդութիւններուն։

Պարզ խօսինք։ Թօքախորի ենթականները իրենք իսկ, այսինքն բոլոր երիտասարդները և մանուկներուն համար ծնողները պէտք է կազմեն, ծրագրուած ընկերակցութեան նախաձեռնութեամբ և հակակշռին տակ, «քոյքախորի պարագային իրերօգնութեան սնտուկ մը»։

Քաղաքակրթեալ ժողովուրդներու մէջ երկար ատենէ ի վեր կան նմանօրինակ Սնտուկներ, թէև ուրիշ նպատակներու համար, օրինակ մահուան դէմ։ Իւրաքանչիւր անդամ, առաջին արժանագրութեան պահուան մռւտքի որոշ գումար մը կը վճարէ։ Անկէ յետոյ, ամէն, անդամ որ Միութեան անդամներէն մէկը մեռնի, բոլոր միւս անդամն

ները համեստ վճարում մը կ'ընեն, որու հասոյթը անմիտական և թանկապին օգնութիւն մը կը կազմէ մեռնող անդամի այրիին կամ որբերուն:

Նոյն հիման վրայ կարելի է կազմել օգնութեան սնտուկ մը՝ թոքախտի աւերին դէմ: Տարակոյս չկայ թէ անդամակցողները պէտք է ըլլան առողջ և պէտք է մեծ թիւ մը կազմեն: Ամէն անդամ որ անդամ մը թոքախտով հիւանդանայ, միւսները կը վճարեն համեստ գումար մը, օրկ. 5-10 ֆրանք. և եթէ անդամները մեծ թիւ մը կը կազմեն, կը գոյանայ կարեւոր հասոյթ մը որ թոյլ կուտայ հիւանդին անմիջապէս դարձանումի սկսիլ:

Այսպիսի կազմակերպութիւն մը ունի նաև ուրիշ առաւելութիւն մը: Մնտուկի վարչութիւնը ջանք պիտի թափէ որպէս զի անդամները կարելի եղածին չափ առողջապահական պայմաններու մէջ ապրին ու բժշկական պարբերական քննութիւններու ենթարկութին, հիւանդութիւնը կանխելու համար:

Գիտենք թէ դժուար է այս ծրագրին իրականացումը, բայց ոչ անկարելի: Շատեր պիտի առարկեն թէ գործնական չէ, թէ հայը անհատապաշտ և եսասէր է, թէ դժբախտութեան պարագային վարժուած է ուրիշներէ նպաստ և աջակցութիւն սպասել, հետեւաբար միամտութիւն է յուսալ թէ իրերօգնութեան սկզբունքը կարելի է ներմուծել մեր մէջ ևայլն:

Սակայն չէ՞ որ միւս ժողովուրդներու մէջ ալ իրերօգնութեան զգացումը կամ սկզբունքը ինքնածին չէ և թէ աստիճանաբար այդ ուղղութեամբ դաստիարակուած են:

Ինչո՞ւ մենք ալ այդ ուղղութեամբ ջանք չթափենք, մանաւանդ գաղութիւններու մէջ, ուր հայութիւնը ամբողջովին ձգուած է իր վիճակին:

Այս ճամբուն վրայ թանկագին օժանդակներ կրնան ըլլալ Հայրենակցական, Զափահաս Որբերու և նժանօրինակ Միութիւններ, որոնք յաճախ դիւան մը ընտրելէ, երբեմն ալ խեղճուկ ընթերցարան մը բանալէ ետք, քաշքաշուք օրեր կ'անցնեն:

Ամէն պարագայի մէջ, կ'ուզէինք որ մեր ընթերցողներն, մեռնհաս անձեր ու մամուլը ևս արտայայտուէին այս կենսական հարցի մասին, ուրիշ գործնական ծրագիրներ թելագրելով: